



ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սոսե» մասնաճիւղը 2022-2023 ուսումնական տարեշրջանին համար, կը նուիրէ «Ժիրայր եւ Հուրի Զաքարեան» համալսարանական կրթաթոշակը՝ երկու ուսանողներու, իւրաքանչիւրին \$1000:

Ընտրութիւնը կը կատարուի կրթաթոշակի յանձնախումբի գնահատման, յաջող նիշերու, հայ համայնքէն ներս կամուր ծառայութեան, ինչպէս նաեւ ստորեւ նշուած չափանիշներու հիման վրայ:

1. Թեկնածուն պէտք է ըլլայ ծագումով հայ, գանատարնակ, գանատահպատակ եւ կամ ընդունուած Գանատա որպէս գաղթական (կցել համապատասխան փաստաթուղթը):
2. Թեկնածուն ազգականական կապ պէտք չէ ունենայ ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սոսե» մասնաճիւղի կրթաթոշակի յանձնախումբի անդամներուն հետ:
3. Համալսարանի առաջին տարին կամ աւելին ամբողջացուցած ըլլայ եւ Քեպէզ նահանգի համալսարաններէն մէկուն մէջ արձանագրուած՝ լիաժամ:
4. Նոյն ընտանիքէն միաժամանակ երկու հոգի չեն կրնար կրթաթոշակին դիմում կատարել, ինչպէս նաեւ ստանալ ՀՕՄ-ի այլ կրթաթոշակ (Շրջանային թէ Կեդրոնական):
5. Թեկնածուն կրնայ ստանալ կրթաթոշակը երկու անգամ, սակայն ոչ յաջորդաբար:

Դիմումագիրը կարելի է ստանալ կապուելով հետեւեալ Է-նամակի հասցէին՝ [arsmontrealscholarship@gmail.com](mailto:arsmontrealscholarship@gmail.com) կամ այցելելով ՀՕՄ-ի կայքէջը [ars-canada.ca/Montreal](http://ars-canada.ca/Montreal) “Sosse”/ Programs/ ARS Scholarships and awards/ Montreal “Sosse” scholarships

Դիմումագրերը կ'ընդունուին մինչեւ 28 փետրուար, 2023

### **Հետեւեալ փաստաթուղթերը կցել դիմումին**

- Համալսարանի ուսումնական վերջին տարուան վիճակացոյցը:
- Ձեր նախընտրած լեզուով եւ 500 բառերէ բաղկացած գրութիւն մը՝ ուղղուած ընտրողական յանձնախումբին, ուր յաւելեալ տեղեկութիւններ կը ներկայացնէք ձեր մասին եւ կը բացատրէք թէ ինչու արժանի էք Հայ Օգնութեան Միութեան Մոնթրեալի “Սոսե” մասնաճիւղի կրթաթոշակը ստանալու: Սոյն տեղեկութիւնները կրնան մեծապէս նպաստել ձեր դիմումագրի քննարկման եւ արժեւորման:
- Երկու (2) երաշխաւորագրեր:

-Ձեր թղթածրարին մէջ անյայտ կամ բացակայող տեղեկութիւններ կրնան ուշացնել կամ կասեցնել ձեր դիմումին քննարկումը:

-Այս դիմումագրին մէջ ներկայացուած բոլոր անձնական տեղեկութիւնները խորհրդապահական կը մնան Հայ Օգնութեան Միութեան Մոնթրեալի “Սոսե” մասնաճիւղի մօտ տասը (10) տարի ժամկետով:



The Armenian Relief Society (ARS) Montreal “Sosse” Chapter’s “Jirayr and Houry Zakarian” university scholarship for the academic year 2022-2023, will grant \$1000 each, to two (2) candidates.

Selection is based on scholastic achievement, community involvement of the candidate and the following criteria:

1. The candidate should be of Armenian origin, Canadian citizen, or resident.
2. The applicant is not related in any way to ARS Montreal “Sosse” chapter’s scholarship committee members.
3. The candidate is enrolled full time in an undergraduate university program in the province of Quebec, registered in 2<sup>nd</sup> year or higher.
4. One applicant per family per year.
5. The candidate can apply to only one ARS scholarship per year (ARS Canada or ARS Central)
6. A candidate can not apply to this grant for two (2) consecutive years, during its course of study.

Applications are available online: [ars-canada.ca/ Montreal “Sosse”/ Programs/ ARS Scholarships and awards/ Montreal “Sosse” scholarships](https://ars-canada.ca/Montreal/Sosse/Programs/ARS_Scholarships_and_awards/Montreal_Sosse_scholarships)

And must be submitted by 28<sup>th</sup> February 2023, by email only, to the following address: [arsmontrealscholarship@gmail.com](mailto:arsmontrealscholarship@gmail.com)



La Croix de Secours Arménienne chapitre «Sossé» de Montréal octroiera la bourse d'études universitaires « Jirayr et Houry Zakarian » d'une valeur de milles dollars, pour l'année académique 2022-2023 pour chacun des deux candidats.

La sélection des candidats sera basée selon l'évaluation du comité de sélection en tenant compte les résultats universitaires, l'implication au sein de la communauté et sur la base des critères suivants :

1. Être d'origine arménienne ; résident ou citoyen canadien.
2. Ne peut être apparenté à aucun des membres du comité de sélection du chapitre « Sossé » de Montréal.
3. Être inscrit à temps plein dans une université au Québec et ayant été inscrit à une étude de premier cycle en deuxième année universitaire ou plus.
4. Seul un membre d'une même famille peut appliquer par année d'attribution.
5. Le candidat ne peut appliquer qu'à une seule bourse de la Croix de Secours Arménienne (régional ou central) par année d'attribution.
6. Le candidat n'est pas admissible à 2 années consécutives.

Les formulaires de demande sont disponibles en ligne : [ars-canada.ca/ Montreal "Sosse"/ Programs/ ARS Scholarships and awards/ Montreal "Sosse" scholarships](https://ars-canada.ca/Montreal/Sosse/Programs/ARS_Scholarships_and_awards/Montreal_Sosse_scholarships)

La demande doit être soumise au plus tard le 28 février 2023, par courriel uniquement, à l'adresse suivante : [arsmontrealscholarship@gmail.com](mailto:arsmontrealscholarship@gmail.com)

#### **Documents à joindre à la demande :**

- Le relevé de notes de la dernière année académique ;
- Texte descriptif de 500 mots, dans la langue de votre choix, adressé au comité de sélection, afin de vous présenter davantage et évoquer les raisons pour lesquelles vous méritez une bourse de la Croix de Secours Arménienne de Montréal ;
- Deux (2) lettres de recommandation.

Des pièces justificatives ou des informations manquantes peuvent amener un retard ou un arrêt dans le traitement du dossier.

Les informations personnelles transmises par cette demande seront traitées de façon confidentielle et seront conservées dans les dossiers de la Croix de secours arménienne de Montréal pour une période de dix (10) ans.

*Le genre **masculin est utilisé** dans le présent questionnaire comme genre neutre. L'emploi du genre **masculin a pour but d'alléger** le texte et d'en faciliter la lecture.*



ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սոսէ» մասնաճիւղի  
Կրթաթոշակի դիմումնագիր

**Croix de Secours Arménienne de Montréal, Chapitre « Sossé »**  
**Formulaire de demande de Bourse d'études**

ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

INFORMATIONS PERSONNELLES

Պրն./M.

Տիկ./Mme

Օրդ./Mlle

Անուն/Prénom \_\_\_\_\_ Մականուն/Nom \_\_\_\_\_

Ծննդեան թուական/Date de naissance (mois/jour/année) \_\_\_\_\_

Գանատական հպատակութիւն/Citoyenneté canadienne  ԱՅՈ/ОUI  ՈՉ/NON

Այլ հպատակութիւն/ Autre citoyenneté \_\_\_\_\_

Հասցէ/ Adresse permanente \_\_\_\_\_

Թիւ, փողոց, / No, rue \_\_\_\_\_

նամակատան գօտ/ code postal \_\_\_\_\_

Քաղաք/Ville \_\_\_\_\_ Նահանգ/Province \_\_\_\_\_

Հեռաձայն/Téléphone \_\_\_\_\_

Ե-նամակ/Courriel \_\_\_\_\_

ՅԱԻԵԼԵԱԼ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

INFORMATIONS ADDITIONNELLES



	<i>Հայր / Père</i>	<i>Մայր / Mère</i>
ԱնունՄականուն Prénom / Nom		
Աշխատանք/Occupation		
Հեռաձայն/Téléphone		
Ե-նամակ/Courriel		

## ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

## INFORMATIONS ACADÉMIQUES

Ընտրած ուսման ճիւղ/Titre du programme d'études en cours \_\_\_\_\_

Համալսարանի անուն /Nom de l'université \_\_\_\_\_

Հասցե /Adresse \_\_\_\_\_

Ակնկալուած համալսարանական վկայական/ Diplôme d'études universitaires  
\_\_\_\_\_

Վկայականը ստանալու նախատեսուած թուական/Date prévue d'obtention du diplôme  
\_\_\_\_\_

Ներկայիս քանի՞ տարի ամբողջացուցած էք համալսարանէն ներս / Combien d'années  
avez-vous complété dans votre programme universitaire ?  
\_\_\_\_\_

Քանի՞ դասընթացքներու արձանագրուած էք/Vous êtes inscrits à combien de cours dans votre  
programme universitaire (hiver 2022) ?  
\_\_\_\_\_



---

Ցարդ ստացած գրէտիթներու թիւ / Nombre de crédits obtenus à ce jour \_\_\_\_\_

ԵրկրորդականՎարժարան/École secondaire \_\_\_\_\_

Հասցէ/Adresse \_\_\_\_\_

Աւարտած տարի/Date de fin des études secondaires \_\_\_\_\_

Գոլէժ/Collège \_\_\_\_\_

Հասցէ /Adresse \_\_\_\_\_

Աւարտած տարի/Date de fin des études collégiales \_\_\_\_\_

---

## ԱՐՏԱԴՊՈՑԱԿԱՆ ԶԲԱՂՈՒՄՆԵՐ

## ACTIVITÉS EXTRA CURRICULAIRES

---

Արտադպրոցական զբաղումներու ցանկ/Activités communautaires et/ou extracurriculaires

---

---

---



Ուսման ավարտին ի՞նչ ձեռով կրնաք օգտակար ըլլալ հայ համայնքին:

À la fin de vos études, comment serez-vous en mesure de servir la communauté arménienne

---

---

---

Հաճեցե՞ք թուել անունը եւ հասցէն այն հայ կամ օտար կազմակերպութիւններուն, որոնց գործօն անդամ էք: / Liste des organisations arméniennes ou autres dans lesquelles vous êtes impliqués.

---

---

---

**ՆԻՒԹԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ**

**INFORMATIONS FINANCIÈRES**

Անցեալին դիմած կամ ստացած էք Հ.Օ.Մ.-ի կրթաթոշակ / Avez-vous déjà appliqué ou reçu une bourse de la Croix de Secours Arménienne :

ԱՅՈ/ՕՍԻ

ՈՉ/NON



Եթե այո, նշել գումարն ու տարին

Si oui, indiquez la date et la bourse obtenue \_\_\_\_\_

Հաճեցե՛ք նշել ձեր ուսումնական ծախսերը / Veuillez indiquer les montants relatifs à vos frais universitaires

a) Ուսումնական սակ / Droits de scolarité

b) Ընթացիկ ծախսեր (կեցույթին եւ այլ) / Frais courants (logement et autres)

c) Գիրքեր եւ այլ կրթական ծախսեր / Livres et autres dépenses universitaires

**Ընդհանուր ծախս / Dépenses totales**

Նիւթական աղբիւրներ/ Sources de revenus

a) Տարեկան եկամուտ/Revenu annuel

b) Այլ կրթաթոշակներ/Autres bourses

c) Կառավարական օժանդակութիւն/Prêts et bourses gouvernementaux

d) Այլ եկամուտներ /Autres revenus

**Ընդհանուր եկամուտ/Revenu total**

Ստորագրեալս կը հաստատեմ, թէ այս դիմումին մէջ յայտարարուած տեղեկութիւնները ճշգրիտ են եւ ամբողջական:

Je déclare que les renseignements fournis sont vrais, exacts et complets.

Ստորագրութիւն

Signature

Թուական

Date

*Le genre masculin est utilisé dans le présent questionnaire comme genre neutre. L'emploi du genre masculin a pour but d'alléger le texte et d'en faciliter la lecture.*